

Len
711

19 99 1 2 11

ԹՈՒՂԹ ԿԱԹՈՂԻԿԵԱՅ
Հ Ա Յ Ո Յ

ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ
ԿԻՂԻԿԻՈՅ

Ի ՊԱՏԱՍԻԱՆԻ ԹՂԹՈՅ ՊԻՈՍԻ Թ՛:

ՍՐԲԱԶԱՆ՝ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏԻՆ
ՀՈՈՎՄԱՅ



Կ. ՊՕԼԻՍ
ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՃԵՄԻՅԷԹԻ ԻԼՄԻՅԷ

1870

ԹՈՒՂԹ ԿԱԹՈՂԻԿԵԱՅ՝

ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ
ԿԻԼԻԿԻՈՅ

Ի ՊԱՏԱՍԽԱՆԻ ԹՂԹՈՑ ՊԻՈՍԻ Թ՝

ՍՐԲԱԶԱՆ ՔԱՀԱՆՍՅԱՊԵՏԻՆ ՀՌՈՎՄԱՅ

ԿԱԹՈՂԻԿԵԱՅ ՀԱՅՔ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹԵԱՆ ԿԻԼԻԿԻՈՅ
ԱՌ ՊԻՈՍ Թ . Ս . ՔԱՀԱՆՍՅԱՊԵՏ ,

Պերերջանիկ Տէր եւ Սրբազան Հայր .

Ներկայ տարւոյս Մայիս ամսոյն 20 . թուակա-
նաւ ձեր նուիրական անուամբ , առ կաթողիկեայ
հայս պատրիարքութեան Կիլիկիոյ ուղղեալ , մէկ
Առաքելական կոչուած նամակը՝ կարդացինք , եւ
պարունակած իմաստները՝ լիակատար խորհրդա-
ծութեամբ կշռելով , խելամուտ եղանք : Գէթ այս
պիսի առթիւ մը , Ձեր բազմաժամանակեայ լու-
թեան ընդհատելուն , եւ զմեզ միտք բերելով սի-
րոյ ուղղոյն եւ Առաքելական օրհնութիւն հաղորդե-
լուն համար , որչափ որ շնորհակալ ըլլալու զմեզ
պարտական կը ճանչնամք , սակայն եւ այնպէս , ե-
թէ առ մեզ ուղղեալ թուղթ մը՝ անպատասխանի
թողլով՝ քաղաքակրթութեան դէմ պախարակելի



9 7 11-60

38 711

յանցանաց պարտական մնալու չափ արատ մը յան-
 ձինս ձգելու իրաւացի վախը չըլլար, անշուշտ նոյն
 Ձեր անունով տրուած, բայց բովանդակութիւնը
 քրիստոնէական, եւ հետեւաբար ձեր ալ ոգիէն
 բողոքովին օտար եղող ասանկ թղթոյ մը, պատաս-
 խան անդամ տալը՝ մեզի խիստ ծանր պիտի դար-
 վանն զի անանկ իմաստներ կը պարունակէ, որ մե-
 զի անարգական ըլլալէն 'ի զատ, նաեւ Ձեր ալ սըր-
 բուծեան երբէք պատիւ չի բերէր, ո՛չ միայն ներ-
 կայիս մէջ, այլ եւ յապագայ դարս, ո՛չ միայն ա-
 ռաջի եկեղեցական պատմութեան, որ այսպիսի
 թղթոյ մը տխուր արձանագրութիւնը պիտի պա-
 հէ, այլ որ առաւելն է, նոյն իսկ առաջի Աստու-
 ծոյ, որուն յերկրի փոխանորդութեան կերպարանքը
 սաստկապէս եւ եռանդուն նախանձայուղութեամբ,
 յանձին կը բերէք: Ձեր այս թղթոյն պարու-
 նակած իմաստից անհրաժեշտ կարեւորութենէն,
 թէ արդեօք մեր ցաւալի գոթաղգութենէն, չենք
 գիտեր. վերջապէս այս ստոյգ է, որ յիշեալ թուղ-
 թը չունեցաւ այն բարերար աղբեցութիւնը՝ որ Ձեր
 արժանի յիշատակի նախորդ այն Ս. Լեւոն մեծ
 քահանայապետին Քաղկեդոնի Ս. Հարց ժողովոյն
 գրած իմաստալից եւ հոգեբուղի թուղթը, ունե-
 ցած էր. որուն կարգացուելովը նոյն Ս. Հարք
 միաձայն գովութեամբ աղաղակելու ստիպուեցան,
 թէ «Պետրոս 'ի ձեռն Լեւոնի այսպէս խօսեցաւ»:՝
 իսկ մենք՝ երբ այս ձեր անունով եկած թղթին ի-
 մաստը, լսեցինք, անհնարին ցաւօք եւ տխրու-

թեամբ լեցուելով, չի կրցանք որ եւ իցէ կերպիւ-
 անոր իմաստները ձեզի վերագրել, ուստի կ'ստիպ-
 ուինք ըսելու եւ երկրորդելու, ո՛չ առ երեսս,
 այլ ներքին համոզմամբ խղճի մտաց, որ այս թղթ-
 թին մէջ խօսողը, Պիոս Թ. Ս. Քահանայապետը
 չէ, այս լեղուն «Լուծ իմ քաղցր է եւ բեռն իմ
 փոքրօգի» ըսող հեղ եւ խոնարհ տիրոջ ձայնին հա-
 մապատասխանող լեղու չէ. այս բերանը գլթած եւ
 մարդասէր եւ անարատ դատինն Աստուծոյ անմը-
 ուունչ եւ քաղցրաբարբառ բերանը չէ, անոր՝ որ
 երկինքէն երկիր խոնարհեցաւ մարդկային ազգը
 սատանայի դառն գերութենէն ազատելու. թողուց
 հոն իննսուն եւ ինը ոչխարը, եկաւ միայն մէկ հա-
 տը վնտուելու, եւ բժշկութեան կարօտ ախտացեալ
 մարդկային բնութեան ցաւերը դարմանելու եւ
 վէրքերը բժշկելու «Արկեալ 'ի վերայ ձէթ եւ դի-
 նի» եւ իր երկնային պաշտօնը կատարեց առանց
 մէկը դատապարտելու «Եւ ո՛չ ես գքեզ դատա-
 պարտեմ» եւ «ո՛չ եկի թէ դատեցայց զաշխարհ,
 այլ զի փրկեցից զաշխարհ» ըսելով: Յաղթեց աշ-
 խարհի, բայց ո՛չ այն երկուքը մէկ յեղյեղուած
 բացարձակ եւ տիրապետական իշխանութեան հար-
 կեցուցիչ եւ բռնի զորութեամբը, այլ սիրով, ար-
 դարութեամբ, հեզութեամբ, ներողամտութեամբ,
 եւ մանաւանդ տկարաց նկատմամբ քաղցր զիջու-
 ղութեամբ, անանկ որ ջախջախեալ եղեգներն ան-
 դամ անբեկանելի եւ անվրաս, եւ մարմրելու մօտ
 հասած եւ հաւատոյ թէպէտեւ տկարնշողիւքը փալ-

վրլած ճրագները: անշիջանելի մնացին . « Ձեզեզն շախշախեալ մի՛ բեկցէ , եւ զպատրոյկն առ կայծեալ մի շիջուսցէ . մինչեւ հանցէ 'ի յաղթութիւն 'ի զդատաստան » : Ահա այսպէս եւ ասոր համար միայն Ս . Տէր , աշխարհք անոր ձայնին լսեցին , անոր քարոզութեան աշակերտեցան , անոր օրինակաց հետեւեցան , անոր անունը վրանին առնուլ փառք սեպեցին , եւ անոր վրայ յոյսերնին վատահութիւննին վրկութիւն սէր եւ սրտերնին դրին « Յանուն նորահեթանոսք յուսասցին » եւ « Գիտեմք ստուգիւ եթէ նա է փրկիչ աշխարհաց » ըսին : Դուք Ս . Տէր՝ որ բոլոր տիեզերաց եւ կաթողիկեայ աշխարհքին տուչեւ անոր անուամբ կը պարծիք եւ անոր փոխանորդն ըլլալու փառքն ունիք , ի՞նչպէս կրցաք կամ կրնաք երբէք ըսելու , որ Միածին Որդւոյն Աստուծոյ , այն անմահ Գառին , այն երկնաւոր հօտապետին կենարար վարդապետութեամբ , բազմապատիկ վաստակօք , քրտամբ , արեամբ , կենօք չափ եւ մահու խաչի շնորհիւր սատանայի դերութենէն ազատեալ , Հոգւոյն Սրբոյ հեղմամբը սրբեալ եւ նորոգեալ հոգիները՝ սոսկ տարապարտ պահանջանաց մը պատճառաւ , կամառանձ ծուռ ու մուռ , սուտ եւ փուտ տեղեկութեանց անհիմն ենթադրութեան վրան յեցեալ , պիտի նորէն սատանայի դերութեան մասնէք , այն հոգիները կըսենք , որոնք արդէն քըրիստոնէութեան սկզբան հետ անմիջապէս կապակցեալ իրենց հին եւ նուիրական սովորութեանց համեմատ , վարուիլ ուղեցին , պահել եւ պահպանել

խնդրեցին անփոփոխ կերպով , այն իրենց նախնի իրաւունքները , զորս ցայսօր Ձեր Ս . Աթոռը նըստող բազմութիւ եւ իմաստուն քահանայապետաց հետ , դուք ալ միանգամայն 1846 ին տու Արեւելեայս գրած թղթովիդ ճանչցաք , յարգեցիք , եւ առաջի Աստուծոյ վկայութիւն դնելով , պահել խստացաք . բայց յետոյ , այս է , դեռ երեք տարի առաջ Ձեր « 'ի դառնալն » (բէվէրսուրուս) անուանեալ կոնդակը ի՞նչ իրաւացի պատճառաւ , որ չենք գիտեր եւ ո՛չ ալ կրնամք ըմբռնել , բոլորովին եւ հիմնովին ջնջել եղծանել ուղեց , եւ հիմակուան այն ձեր այնչափ տարապարտ տեղը ողբացած ցաւալի իրողութիւնները պատճառեց , Աստուծոյ ժողովրդեան վայելելու սպասած անխառն խաղաղութիւնը ամբոխեց , եղբայր եղբօր , հարց եւ որդւոց , ընտանեաց եւ եկեղեցւոյ մէջ սոսկալի տարածանութիւններ եւ երկպառակութիւններ ձգեց . հոգիները գայթակղերուց , բոլոր Ազգը վեր 'ի վայրըբաւ , եկեղեցւոյ ճշմարիտ բարիքը խափանեց , Ձեր Ս . Աթոռին արժանահաւատութիւնը , փառքը , եւ պատիւը եւ Արեւելքի սահմանաց մէջ ունեցած անարատ համբաւը՝ աղօտացնելով մեծապէս վտանգի եւ կասկածանաց ներքեւ ձգեց . եւ 'իլըրումն աղետից , մեր խեղճ Ազգը հաղար ու մէկ կըտոր եղած , եւ յողիս ապաստան , կործանման եղերքը բերաւ հասուց , անոր առջեւը ահագին խոր անդունդներ բանալով ապագային համար : Ս . Հայր , մեծապէս տարաբախտ եմք , միայն ասոր

համար, որպէս չի կրցանք իմացնել ըստ արժանւոյն, կամ թէ դուք չուզեցիք իմանալ, որ այն ձեր առջեւ ձեւացեալ « Ոմանց նենդութիւն եւ չարութիւն » կոչուածը՝ բոլորը կեղծ ու պատիր, անհիմն եւ անգոյ ստութիւններ են: Տակաւին չի կրցանք ըմբռնել, որ ի՞նչ անհասանելի պատճառներ, ստիպած են զձեզ առ ամենեւին հաւասարապէս բաց եւ պատրաստ ըլլալիք լսելիքնիդ՝ միայն Գեր. Սնտոն Պետրոս Թ. Կիլիկիոյ անուանեալ Պատրիարքին՝ խօսից, առաջարկութեանց, ցցուցած ճամբաներուն, հաղորդած տեղեկութեանց, եւ իրեն սովորական եղած այլ եւ այլ զրպարտութեանց՝ պահելով, ուրիշ անկէ շատ աւելի երկիւղած եւ եկեղեցոյ եւ հոգւոց փրկութեան մեծապէս նախանձախնդիր հավուաց ձայնին, տուած գրաւոր եւ բերանացի տեղեկութեանց՝ ամենեւին հաւատ չընծայելու, եւ զամենքը՝ անհող զանցառութեամբ մը, արհամարհելու: Սյս եւ ասոր նման շատ մը իրաւացի պատճառաց համար, խիստապէս համոզուած կրսեմք, թէ յանուն Ձեր առ մեզ ուղղեալ նամակին հեղինակը՝ ո՛չ երբէք դուք էք, կամ կրնաք ըլլալ, այլ անիկայ մեր երեսուն տարիէ ՚ի վեր ճանչցած փորձած, իր վարուց բարուց ընթացից եւ հնարից քաջ տեղեակ եւ ազդովին ականատես վկայ դանըլած՝ Սնտոն Պետրոս Թ. անուանեալ Պատրիարքին՝ լեզուն բերան գրիչ սիրտ եւ խիղճն է, որ այդպէս դառն եւ խիստ բացատրութեանց եւ իրեն սովորական եղած բանից եւ գործոց հակասու-

թեանց, եւ տնտելութեանց մէջ զՁեզ եւ զՁեր նըռուիրական անունը գործածելու, անով օգտուելու եւ անով իր կիրքերը եւ վրէժխնդրութիւնը յագեցնելու վարժած է, շնորհիւ քանի մի պաշտօնակալաց Բրորականտայի, որ արդէն իրմէն ստացուած եւ որսացուած են: Ուստի համարձակ եւ իրաւամբ կրսեմք, որ խօսողը դուք չէք, եւ ոչ ՚ի ձեռն Ձեր Պետրոս, այլ Գ. Սնտոն. Հասունեանն է որպէս խօսի, որ կը գործէ, որ կը դրէ եւ որ ուղածին պէս գրել կուտայ. եւ պիտի գրէ խօսի եւ գործէ անդադար, բայց բոլորն ալ աւերորդ եւ անօգուտ տեղը, մինչեւ որ խապառ յուսահատ եւ յուսակտոր ըլլայ եւ « Մեղայ՛ զի մատնեցի զարիւն արդար գոչէ: Երանի՛ թէ անագան զղջումը, անպիտան չըլլար, եւ ձեղմէ չի լսէր այն իրաւացի եւ սողար խօսքը « Մեզ չէ փոյթ դու գիտաս չիր » եւ թէ « Հարկ է գալ գայթակղութեան, բայց վայ մարտին այնմիկ յոյր ձեռն գայցէ »: Ուստի այս յանուն Ձեր եկած թղթին համար իրաւամբ կը համարձակեմ ըսելու որ « ԱՆՏՈՆ ՊԵՏՐՈՍ Թ. ՀԱՍՈՒՆԵԱՆ Ի ՋԵՌՈՒ ՊԻՈՍԻ Թ. ԱՅՍՊԷՍ ԽՈՍԵՅԱՒ » եւ միայն այս պատճառաւ եւ ո՛չ թէ անկախութեան սկզբունքով, ինչպէս անիրաւաբար կը զրպարտեն զմեզ, ո՛չ ոք կը հաւատայ, ո՛չ ոք կը համոզի, ո՛չ ոք կը հնազանդի, եւ ո՛չ ոք կը յարդէ եւ պիտի յարդէ այն անպատճառ անտեղի եւ անիրաւ նզովից եւ բանադրանաց ըսպառնալիքները, որ դիւամամբ յառաջ կը բերուին մեր անհաշտ հակառակորդին դրդմամբ եւ հնա-



րիւքը, որպէս զի անմեղ եւ բարեսիրտ ժողովուրդ մը սասանելով, անոր անտանելի եւ դառն լուծին ներքեւ ընկճի եւ խոնարհի, եւ ընդունելով անոր տարօրինակ եւ հակազգային իշխանութիւնը, իր բռնած եւ պաշտպանած իրաւանց եւ արդարութեան ճամբէն՝ յետս ընկրկի, իրաւանց եւ արտօնութեանց կէտերը հաւատոյ անսիրտիս եւ անբռնադրօսելի մասանց հետ՝ շփոթելով: Ի՞նչ տարապարտ յոյս եւ յեղեղեղակ ակնկալութիւն, եւ ի՞նչ պիտի անհիմն վստահութիւն: Եթէ դուք էք մեր Հայրը, եթէ մենք ալ Ձեզ հնազանդելու պարտաւորութիւն ունեցող որդիք եմք, ինչպէս մեզ կ'անուանէք, մենք ալ կը համարձակիմք այս յարաբերութեանց պատճառաւ, որդիական ակնածութեամբ, եւ պտրտուպատշաճ յարգանք, իմացնելու Ձեզի թէ կը ճանչնանք զՁեզ. թէ կը յարդենք սրտանց եւ անկեղծութեամբ Ձեր հայրական իշխանութիւնը, բայց միշտ անմոռաց յիշելով օրինակորութեան, մարդկային բանականութեան, նուիրական իրաւանց եւ սուրբ արդարութեան անբռնադրօսելի սահմանը, եւ «առանց որոյ ո՛չ» անհրաժեշտ պայմանը. կը փափաքիմք, նա թէ որդիաբար կը պահանջեմք, որ դուք ալ հայրաբար սիրէք զմեզ, Ձեր գրկած եւ բազկաց մէջ պահէք պահպանէք, զմեզ յաջորդ իրաւանց եւ արտօնութեանց ճանչնաք, զմեզ յանիրաւի ժառանգազուրկ չընէք, յարդէք այն աստուածադիր խրատը եւ պատուիրանը՝ որ կըսէ թէ «Ոչ պարտին որդիք

հարց գանձել, այլ հարք որդւոց» չէ՞ թէ արծաթագին գերիներու, վարձկան ծառաներու, յիմար եւ կոյր հպատակներու նման, Ձեր՝ Ս. Աթուին պատուանդաններուն ներքեւ կոխէք կոխկրուտէք եւ ընկճէք, եւ պատերազմի մէջ ստացեալ գերեաց նման անարգաբար գործածէք, եւ կոյր զկուրայն եւ գետնաքարչ՝ Ձեր յաղթական կառաց փառքը աւելցնելու համար, միայն ուղէք զմեզ Ձեր ետեւէն քաշել: Եթէ մեր վրայ յԱստուծոյ գրուած պատուիրան մը կայ հնազանդելու ծնողաց եւ հոգեւոր առաջնորդաց, ըստ այնմ «Որդիք հընազանդ լերուք ծնողաց ձերոց» եւ «ունկնգիր լերուք առաջնորդաց ձերոց» յիշեցէ՛ք որ նոյն Աստուածը՝ Ձեզի համար ալ հրամայեց նոյն բանը համեմատութեամբ կշռելով, այս է «Հարք սիրեցէք զորդիս ձեր եւ մի՛ զայրացուցանէք զնոսա» եւ թէ «մի՛ իբրեւ տիրելով վիճակացն, այլ լինել օրինակ հօտին»: Եթէ մենք Ձեր ծառաներն ալ եղած ըլլայինք, ո՞չ ապաքէն մեր հետը աւելի քաղցրութեամբ եւ գթութեամբ եւ արդարութեամբ վարուելու պարտական էիք, յիշելով որ դուք ալ վերը Աստուած մը ունիք «Ձի եւ Ձեր Տէր գոյ յերկինս»: Ո՞ր մնաց որ ֆրիստոսի Տեառն մերոյ աշխարհք գալովը այն հեթանոսաց արժանի տիրապետական իշխանութիւնը, այն բացարձակ բռնութիւնները, այն ժառայական հարկը եւ ստորկական պարտաւորութիւնները բնաշինջ վերցուելով, ամենքս ազատ եղանք «Աշատութեամբ որով

Քրիստոս զմեզ աղատեցոյց » : Սրբազան Տէր, եթէ դուք հրամայելու իրաւունք ունիք, եւ մեք հնազանդելու պարտիք, այո՛ մենք առջինն ալ կը ճանչնանք, եւ երկրորդն ալ հաւասարապէս կը յարգենք, բայց իրաւունք եւ պարտաւորութիւն պէտք է արդարութեան եւ իրաւանց, բանի եւ օրինաւորութեան համաձայն եւ հաւասարակշիռ ըլլան, որպէս զի մէկ կողմանէ հրամայելու կարողութիւնը օրինաց ճիշդ հանդամանք, այս է օգտակարութիւն եւ բարի վախճան եւ նպատակ ունենայ, որպէս զի հընադանդելու պարտաւորիչ զօրութիւնն ալ մէկալ կողմանէ անհրաժեշտ եւ անպատճառ հետեւի . ապա թէ ոչ, առանց աս էական պայմանաց պահպանութեան, ի՞նչ յարաբերութիւն, ի՞նչ հաւասար համեմատութիւն, ի՞նչ արդարութիւն եւ ի՞նչ խաղաղութիւն կրնայ երբէք ըմբռնուիլ նիւթական տան մը մէջ, որուն բարոյական օրինակ՝ եկեղեցւոյ խորհրդական տուն եւ երեւելի ընկերութիւնն է աս երկրի վրայ : Եթէ ձեր սրբութիւնն ալ աս արդարութեան եւ իրաւանց կանոնին հետեւելու բարեհաճեր, եթէ չի ջնջեր մեր նախնի իրաւունքները, եթէ, նոյն իսկ Տիեզերական ժողովքներով հաստատեալ, կնքեալ եւ վաւերացեալ արտօնութիւնն չի խափաներ, եթէ զամենայն բան միշտ ՚ի նպատտ Ձեր, եւ միշտ ՚ի վրաս, եւ ՚ի կորուստ մեր, չի մեկնէր եւ չի տնօրինէր, անշուշտ փոքրիկ անտեղութիւն մը անդամ՝ (բաց ՚ի Գեր. Հասունի անձնական խնդիրէն) յառաջ եկած չի պիտի ըլլար,

որ զՁեզ զուր տարապարտուց ողբալու ստիպէր, եւ ինչպէս կըսէք, մեծագոյն ցաւօք վշտանալ, չունենալով այդչափ կարծեցեալ ցաւոց մէջ, այլ առիթ մխիթարութեան, բայց եթէ այն անձնասէր, եւ իրենց շահէն ՚ի զատ ուրիշ բան չի վնասող Վիեննայի Մխիթարեանները, զորս նոյն անխտիր հաւասարութեան եւ արդարութեան կանոնին հակառակ, կողմնակալ ոգւով մը երկնաչափ բարձրացնելով՝ գովաբանելէ չէք կրնար շատանալ, ինչպէս նաեւ մէկալ ամենքն ալ ցրժոխս իջուցանելը քիչ կը համարիք, եւ առաջի ամենայն աշխարհի այն ամենայն ծաղու արժանի անտեղի եւ անհիմն գովեստը անոնց տալու չէիք հարկադրուիր, ըսելով « Որ ոչ նենդութեամբք, ոչ ողբանօք, եւ ոչ սպառնալեօք յանձն առին երբէք շեղիլ օրինաւոր իշխանութեան պարտաւատչած հպատակութենէն . . . եւ թէ ամենեւին անարատ մնացեր են իրենց պարտուցը մէջ » : Ձեր սրբութեան բերնով այսչափ մեծաբանութեամբ գովաբանեալները, ինչպէս նաեւ մենք, հոս Սրբելից մայրաքաղաքին մէջ իրարու բնակակից ենք, շատ լաւ կը ճանչնանք զիրար, եւ իրենք քան զմեզ ազէկ դիտեն, որ ազդը արդէն իրենց վրայ համարմունք չունենալով, արհամարհոտ լուութեամբ մը կը վարուէր, բայց եւ ոչ իսկ փոքրիկ կերպով այսպիսեաց համար ոչ ողբանք, ոչ խոստմունք, ոչ ահացուցիչ սպառնալեաց նշան մը անդամ չէ ցոյց տուեր, ո՞ր մնաց արդեամբք գործադրել : Սակայն կամ իրենք եւ կամ թէ ու-

րիչ մը բանին այնպէս գալով, աս իր նեղ եւ յամե-
 նեցունց թօթափետլ վիճակին մէջ հարկ համարեր
 է զանոնք առ երեսս անալի եւ վատ շողքորթու-
 թեամբ պատուելով իսպառ որսալ, եւ առ ժամա-
 նակ մը իր կամաց ծառայեցնել, յայտնապէս եւ
 յերեսս իսկ 'ի վեր նոյն միանձանց կըսեմք, որ աս
 մասին մէջ ձեւացուցածնին (եթէ յիրաւի է) սը-
 տութեան եւ կեղծաւորութեան ծայրն է, բայց ան-
 շուշտ ստուգութեամբ Գեր. Հասունեանին համար
 կրնանք ըսել, որ անարգութեան եւ յետամտու-
 թեան վերջնական լրումն է : Աս երկուքէն որ մէկն
 ըլլայ նէ ըլլայ, մեզի նկատմամբ մեծտպէս ցաւա-
 լին այն է, որ եկեղեցւոյ մը գլուխ եւ աշխարհքիս
 առաջին Հայրապետը, ասանկ անհիմն խօսքերու
 եւ ենթադրութեանց վրայ իր կոնդակին բոլոր ու-
 ժը հիմնել կարծած ատեն, 'ի շնորհս Գ. Հասուն-
 եան Տիրոջ, պզտիկ կիյնայ, նոյն դիպուածոց որ-
 պիսութեան քաջ տեղեակ եղող ամբողջ հասարա-
 կութեան մը առջին, որ աս խօսքերէն ուրիշ ուղ-
 զութեամբ եւս դատած դատաստաններնուդ ար-
 ժէքն չափելու կերթայ : Սրբազան Տէր, գիտէք
 մարդարէին ան խօսքը, որ կըսէ « Արդարութիւն
 եւ խաղաղութիւն համբուրեսցին » այս է որ արդա-
 րութիւնը յառաջընթաց չըլլայ նէ, երբէք այնպի-
 սի տեղ մը խաղաղութիւնը հետեւորդ չի կրնար
 ըլլալ : Նախ արդարութիւն, ապա խաղաղութիւն :
 Քանի որ առանց վաստի, պատճառի, ատենի,
 դատաստանի, օրինաւոր քննութեան, յանցանաց

ապացուցութեան, եւ ըստ այնմ ծանր կամ թեթեւ
 պատիժ տալու կամ բողոքովին անդատապարտ ար-
 ձակելու, եւ կամ ճշմարտապէս արդիւնաւորները
 վարձատրելու, արդար եւ իրաւացի նկատմունք-
 ները՝ չեն ըլլար, մանաւանդ թէ ոմանք յանիրաւի
 առանց արդիւնք մը ունենալու, նա թէ փոխանակ
 արժանահաս պատիժներ կրելու, մինչեւ յերկինս
 կը բարձրանան, եւ ոմանք զուր տարապարտուց
 յանդունդս գոխոց կիջնեն, կանարգութիւն, կար-
 գելութիւն, կը կախակայուին եւ կը դատապարտուին,
 եւ ամբողջ ազգ մը առանց ինչ յանցանաց կը զըր-
 կուի եւ կը կողոպտուի յիրաւանց եւ յարածու-
 թեանց՝ որ իր սրբոց Հարցմէ մնացեր են, անկա-
 րելի է, որ Ձեր այն առ երեսս գոված եւ բաղձա-
 ցած խաղաղութիւնը տեղի ունենայ եւ հրամայե-
 լու եւ հպատակութեան մէջ եղած փոխադարձ ի-
 րաւանց եւ պարտաւորութեան առնչական կապերը
 անխզելի մնան :

Ուստի ըստ այսմ, ի՞նչ հարկ կար, որ դուք
 եկեղեցւոյ այնչափ օգտակար ծառայութիւն ընող
 բազմարդիւն միաբանութիւնքը՝ Աստուծոյ հօտը
 ամբողջ երեսուն տարիէ 'ի վեր վայրավատին եւ
 ցիրուցան ընող Գեր. Հասունեան տիրոջ մը սոսկ
 հաճոյից եւ հարստահարութեանց զոհ ըլլալու թոյլ
 տալէն յետոյ, հիմակ ալ հրապարակական կերպով
 նախատելու եւ վատահամբաւելու ելլայիք : Ասոնց-
 մէ մէկն է, Ձեզմէն հաստատուած եւ արդարացած
 վենետկոյ Մխիթարեան միաբանութիւնը, որուն

կոստանդնուպօլիս գտնուող բազմաթիւ անդամոց՝
ազգային իրաւացի եւ արդար դատին կցորդ եւ
մասնակից ըլլալը՝ փոխանակ գովելու, չարաչար կը
պախարակէք: Իսկ երկրորդը՝ Ղիբանանի Մնտոն-
եան միաբանութիւնն է, որուն հաստատութիւնը
թէպէտեւ Ձեզմէ չէ, այլ ՚ի սկզբանէ հետէ իր հաս-
տատութեան կիլիկիոյ Պատրիարքութեան իրաւա-
սութեան ներքեւ պատասպարեր է, ազատ մնալով
Արեւմտեան Պատրիարքութեան իրաւասութենէն .
սակայն ՚ի բազում դէպս, մանաւանդ կիլիկիոյ բա-
րեյիշատակ Պատրիարքաց հետ անցած գնացած
բազմամեայ վիճից ժամանակ, թէ յիրաւի եւ թէ
յանիրաւի, չենք ուղեր քննել, միշտ Ձեզմէ պաշտ-
պանուեցաւ, յորդորուեցաւ եւ քաջալերուեցաւ,
երբ հակառակ կը համարուէր իրական եւ ճշմարիտ
Պատրիարքութեան մը, որ դեռ հիմակուանին պէս
ստրկաբար եւ ոչնչանալով, Ձեր գերագահութեան
ներքեւ չէր ընկճած: Այն ժամանակ իրենց պաշտ-
պանութիւն եղաւ Հռովմէական, բայց ո՛չ երբէք
քրիստոնէական ոգւով մը, եւ այն քաղաքավարու-
թեամբ՝ որ Հռովմէականութեան աշխարհածանօթ
եւ սեփհական յատկութիւն եւ սկզբունքն է. ան-
դրատին ՚ի հեթանոսութենէ մնացեալ, այս է, ա-
մեն իշխանութեան ներքին գործոց մէջ միջամտու-
թիւն ընել, միշտ երկպառակութեան տարրներ սեր-
մանել, երբեմն տկարները եւ հպատակները՝ զօ-
րաւորաց եւ մեծաւորաց դէմ գրգռել, եւ երբեմն
զնոյն իսկ մեծամեծները իբր գործիք ձեռք առ-

նելով, տկարները եւ հպատակները աղնիւ զգաց-
մամբ վառեալ ժամանակնին, ընկճելու եւ նուաճե-
լու աշխատիլ իրար ձգել եւ իրարմէ բաժնել, որպէս
զի երկու կողմն ալ Ղատինաց դիմելու հարկադրին,
որ եւ իցէ, եւ նոյն իսկ իրենց չի վերաբերած բա-
ներու մէջ ալ. եւ այսպէս հաւասարապէս երկուց
կողմանց վրայ՝ տիրել, իշխել եւ հրամայել ճոխա-
բար, անոնց մասնաւոր դիտմունքներուն գերի ընել,
ուրիշներուն իշխանութիւնը տկարացնել, միայն
Ղատինաց կամքը նպատակը եւ մարդկօրէն հա-
ճոյքը յառաջացնելու եւ հաստատելու համար:
Երբ բանը այս դժբաղդ վիճակին հասաւ, եւ
պարզամիտք անգամ արթննալով, աչքերնին բա-
ցին, եւ ինդրոյն բուն ոգին ըմբռնեցին, եւ
այնչափ սաստկապէս յուզուած գժտութեանց ա-
ռիթները մէջերնուն եւ մէջ տեղէն վերցուցին,
տարապարտ բողոքներ չընելով անտեղի միջամտու-
թեան պատճառներուն առջեւն առին, եւ իրարու
հետ նախնական սիրով հաշտուեցան եւ կապուե-
ցան, Բրօքականտան փոխանակ ուրախանալու, զա-
նոնք յանցաւոր դատելով, բարակ բարակ քննու-
թեանց եւ քննչաց դատաստաններուն առջեւ քա-
ջելով այցելունք խրկել տուաւ: Նախորդ Պատ-
րիարք բարեյիշատակ Գրիգոր Պետրոս Ը. ի
իշխանութեան ժամանակ, երբ Մնտոնեան միան-
ձունքը անոր հակառակ կերեւային, այն ժա-
մանակ անոնք անմեղ իրաւացի եւ հնազանդ հա-
մարուելով, ՚ի գիրկս կընդունուէին, լռելեայն

272

եւ երբեմն բացայայտ կերպով, կը զօրանային, բայց այսօր երբ նոյն Անտոնեանք՝ Գեր. Անտոն Հասուն, եանի հարստահարութեանց եւ բռնութեանց դէմ, իրենց անձը կեանքը, եւ գոյութիւննին, պահել եւ պաշտպանել ուղեցին, ազգային օրինաւոր դատին մասնակից եւ ջատագով հանգիսացան, եւ անձնական անսխալութեան խնդրոյ մը հաստատութեան նկատմամբ Ձեր փափաքանաց համեմատ համամիտ եւ նպաստաւոր չերեւեցան, այն ժամանակը, նախնի Պատրիարքաց հետ ունեցած վէճերը պատրուակ բռնութեամբ արդէն վերջացեալ խնդիրը՝ նորէն քննութեան տակ ձգուիլ ուղղեցաւ նախընթաց համարուած յանցանքնին՝ հետեւորդ կարգադրութեանց եւ քննութեանց հիմն դրուելով. եւ ստոյգ գիտնալով, որ այսպիսի անիրաւութեան մը ո՛չ ոք կրնայ տանիլ, իբր զուտ հակառակութիւն եւ անպատճառ թշնամանք, խստութեամբ յառաջացաք ՚ի գործ, որպէս զի անոնք ապստամբ եւ յանցաւոր հրատարակուին առաջի ամենայն աշխարհի, եւ անոնց օրինաւոր Աբբահօր ընդհանրական իշխանութիւնը նանրանայ եւ յիշխանութենէ լուծուի, եւ իր անձին դէմ գործածուած բռնութեանց եւ կենաց յայտնի վտանգաւը, երբ չի կրցաւ հանդուրժել այլ եւս մայրաքաղաքիդ մէջ կենալու, կուզէ՞ք իբր Տիեզերական Ժողովքը անհրաման թողոյ փախչող ենթադրելով՝ եւ իբր բանադրեալ՝ վատահամբաւել: Ստուգիւ մենք չենք կարենար, այս հակասական գործքերը իրա-

րու հետ միաբանել, եւ անձանց եւ իշխանութեանց մէջ ալ տեսնուած զարմանալի եւ խելքէ մտքէ դուրս խտրութիւնը եւ կողմնակցութեան ոգին ըմբռնել: Մենք յիշեալ երկուց միաբանութեանց, նոյնպէս այլոց մեր պատուական քահանայից ամեն մէկին յատուկ յատուկ ջանքերը, արդիւնքը, անձանց զանազան գովելի հանգամանքը, բարելաւութիւնը, աստուածապաշտութիւնը, անարատ եւ անշահասէր քաղաքավարութիւննին աղէկէն գիտնալով, ստուգապէս խիղճ կրնեմք անոնց այն «չար, նենգաւոր, եղբռնագործ, ապստամբ, յանդուգն յամառ եւ մեծապէս յանցաւոր» անունները տալու, մանաւանդ թէ այն իսկապէս դասալիք անձանցմէ բաղկացեալ, սոսկապէս վատ եւ անարգ շողքորթութեամբ այլոց հաճոյանալու ջանացող, եւ ուրիշ ամեն բարելաւութիւնքը արհամարհող խմբէն ալ աւելի յետադաս համարելու այսչափ յիմար՝ եւ յետսամիտ ըլլալու անարգութիւնը չենք կրնար յանձն առնուլ: Ձեր սրբութիւնը ազատ է, որչափ կուզէ կրնայ լիաբերան գովել զոմանս, եւ որչափ կուզէ չարաչար պարսաւել զայլս, մենք թէ մէկին եւ թէ մէկալին բուն հանգամանաց, գովելի կամ պարսաւելի վիճակին անձամբ փորձ եղած ականատես վկայներ ենք, Ձեր սրբութեան պէս կամ հեռուստ ՚ի լրոյ, կամ յանստոյգ եւ պղտոր աղբիւրներէ, եւ կամ նախանձու, յատելութեան եւ հակառակութեան ոգւով լցեալ եւ դառնացեալ անձանցմէ առնուած տեղե-

կութեանց համեմատ դատաստան ընելու ստիպուած չենք: Արդեօք Ձեր սրբութիւնը՝ չի տեսած, չի դիտցած, չի փորձած եւ ըստ օրինի չի քննած անձանց ընտրութեան մէջ ալ անսխալութեան արտօնութիւնն ունի, կամ թէ Արեւմուտք նստելով, այնչափ քաղաքական շատ գործքերու եւ զբաղեցուցիչ հոգոց եւ կրօնական իրողութեանց մէջ ընկրդման եւ նայն իսկ հոն շատ բանի մէջ պակասել նիւ յայտնի արն մը ըլլալովը հանդերձ, Արեւելից մէկ ծայրը բնակող, լեզունին, սովորութիւննին եւ ճշմարիտ հանգամանքնին Ձեզի բոլորովին անծանօթ եղող Ազգի մը մէջ անցած գէպքերուն վրայ յօք ճիշդ, ուղիղ եւ անաչառ դատաստան ընելու, եւ իրաց բուն հանգամանքը քան զամեն ոք, աներկբայապէս եւ բովանդակապէս նաեւ աւելի քան զմերձաւորքս եւ զընտանիքս, ըմբռնելու անսահման կարողութիւնն ալ կը պահանջէ:

Սրբազան Տէր, Ձեր անունով հրատարակեալ նամակին պտրունակած արտաքոյ կարգի իմաստներուն, սխալանաց, անտեղութեանց, խելքէ մտքէ դուրս բացատրութեանց, հակասութեանց, եւ մանաւանդ ոճոյն անալի եւ անհամ դարձուածոց ո՞ր մէկին վրայ խօսինք: Ձեր նամակին տողերուն մէջ, որ լուսաւոր եւ հարթ ճանապարհ մը պիտի ըլլար մեզի համար, խարդախութիւնն մեզի արդէն ծանօթ, անհարազատ եւ անձնասէր հակառակորդի մը երբեմն մեծ եւ երբեմն փոքր, բայց բոլորն միշտ իրենք ըլլալով, զգալի եւ յայտնի հետոց նշան

ները կը տեսնուին: Աս ըսածնուս ապացոյցն ալ, ուրիշ շատերը մէկ դի թողլով, այս է, որ Ձեր այն նամակը հոս հասնելէն շատ առաջ, անոր պարունակած իմաստները, տեղէդ հասած նամակներով, գրեթէ բառ առ բառ ասոր անոր հաղորդուած, ամենուն բերանը կը պտտէր, եւ ասկէց 'ի զատ բոլորովին համաձայն էր ան յատակագծին՝ որ մեր հոս տեղի եղած չորս գլխաւոր հակառակորդ անձինքը փոխադարձ բանակցութեամբ եւ 'ի ձեռն հեռագրական թելերու Գեր, Հասունեան Տիրոջ հետ շինելով, այնպէս պատրաստեր եւ խնդրեր էին, վասն որոյ մեր քով ի՞նչ զօրաւոր ազդեցութիւն, եւ ի՞նչ արժէք եւ յարգ կրնար երբէք ունենալ այնպիսի նամակ մը, որ այսչափ հնարիւք եւ նախընթաց վարպետութեամբ, եւ մասնաւոր գիտմամբ ըստ քմաց եւ հաճոյից հակառակորդաց կը յօրինուէր, եւ ապա Ձեր բարձր անունով հոս կը հասնէր, որով իրաւունք կունենանք կարծելու, թէ, չէ թէ դուք էք գործողը, եւ տնօրինողը, այլ ուրիշները, որոնց քով՝ Ձեր անունը եւ իշխանութիւնը սոսկ պատուաւոր գործիք եւ պատրուակ մը է, գործոց՝ հեղինակութեան եւ օրինաւորութեան հարեւանցի կերպարանք մը տալու, եւ զայլս դիւրաւ եւ անպատճառ համոզելու, հնազանդեցընելու, նա թէ ընկճելու եւ նուաճելու համար, Ուստի ըստ այսմ կըսէ նոյն նամակը, թէ «Ս. Ա. թոռոյդ շնորհիւ հերձուածող Պատրիարքաց լուծին ներքեւէն ազատուելով, կրօնից ազատութիւն

դետեր ենք» : Փոխանակ այսպիսի անհիմն ենթադրութեանց վրայ հաստատելու Ս. Աթուռոյն ճշմարիտ յարգը, եւ զայն սիրելի եւ պատուելի ընելու աւելի յարմար կէտերը, միթէ ուրիշ ճշմարտութիւններ եւ գովութեան եւ շնորհացայտութեան աւելի ստոյգ տուիթներ չէի՞ն կրնար յառաջ բերուիլ, որոնց վրայ ոչ ոք երկբայէր : Ուստի այն նամակին քարոզած եւ երկուքը մէկ երեւնիս զարկած այն մտացածին շնորհաց համար, կըսեմք 'ի պատասխանի, որ նոյն երազեալ պարգեւէն շատ առաջ էր մեր յանուն կրօնից եւ 'ի սէր ճշմարտութեան հանդիսաւոր նահատակութիւնը՝ զոր ցոյց տուինք հալածանօք, նեղութեամբք, ընչիւք, կենօք, մահու եւ արեամբ իսկ չափ : Ուստի այն « հայթայթեալ » ըսած ազատութիւնը, մեր նախընթաց արդեանց պտուղն է, եւ չի կրնար երբէք հետեւորդ ըսուած շնորհք մը, մեր արդէն ցցուցած կրօնասիրութեան շարժառիթ եւ պատճառ ըլլալ : Ապրեցանք այո՛, բայց կենդանի հաւատքի մը զօրութեամբ, եւ ոչ եթէ 'ի շնորհս ըստ մարդկան խորհողաց, ըստ այնմ « Հաւատք քո կեցուցին զքեզ » : Մարդկային տկարութենէ բնականապէս անբաժան են տգիտութիւն, վրիպակ, եւ ուրիշ այլ պատճառներ, որոնց համար սխալմամբ հալածեալ անմեղութիւնը եւ արդարութիւնը, հարկաւ ինքնին առանց ուրուք միջնորդութեան ալ, վերջապէս պիտի յաղթանակէր : Իսկ վայելած կրօնքի ազատութեան մասին գալով, անիկայ այնպիսի հասա-

րակաց պարգեւ մը է, որ միայն բարեխնամ Օսմանեան Պետութիւնը իր ամեն կարգի հպատակաց համար անխտիր հաւասարութեամբ շնորհեր է, նամակին ըսածին պէս Ս. Աթուռին շնորհքը չէ, որն որ փոխանակ մեզի աւելորդ տեղը եւ կարօտութիւն չունեցած շնորհքներ բաշխելու, աւելի լաւ կ'ընէր, եթէ նոյն իսկ ըստ ինքեան անմեղ իրաց մէջ ալ մեր ունեցած եւ վայելած անկարօտ ազատութեան ակնածէր, չկապէր չկաշկանդէր մեր ձեռք եւ ոտքերը 'ի խիստ շղթայս, իբր քրէական յանցանաց չարեացապարս, կապտելով եւ կողոպտելով իսպառ ան մէկ հատիկ նուիրական ժառանգութեան մնացորդն ալ, որ միայն մեր ձեռքը մնացեր էր 'ի սրբոց նախնեաց անտիշնամակին՝ զմեզ մեր համազգեաց լուծին ներքեւէն ազատիլ ըսածը, արդեօք աւելի ծանր, խստագոյն եւ անտանելի լուծի մը ներքեւ ընկճելու համար էր : Համահայր եւ համամայր եղբարոց մէջ ալ սովորական եղածին նման, եթէ երբեմն մեր եղբարքը զմեզ գաւազանաւ կը ծեծէին, բայց երբէք չէին կրնար մոռնալ որ մէկ մարմին, մէկ արիւն, եւ մէկ ոսկր ենք, իսկ նամակին ըսածին պէս, Ս. Աթուռին միջամտութեամբ պարգեւեալ ազատութեան նախանձելի վիճակը ո՞րն է եղեր, արդեօք թեթեւ ծեծի մը հարուածներէն ազատութիւնը, երկաթեայ խիստ գաւազաններով, անխնայ եւ անողքելի խստութեամբ շարունակ ծեծուելու, իսպառ ընկճելու, եւ ազգային գոյութիւննիս ան-

գամ բոլորովին անհետ ընելով ջնջելու անարդ եւ դժբաղդ գործի՞ն պիտի յանդէր. վերջապէս ա՞ն էր արդեօք այն պանծացեալ եւ պարգեւեալ ազատութեան ողբալի կատարածը, ա՞ն էր դիտուած նպատակը, կամ ասոր նմա՞ն պիտի ըլլան ան ասկէ ետքն ալ իբր երկիր լուսոյ, իբրեւ ցանկալի վայր աւետեաց խոստացեալ շահերն եւ բարիքները՝ որ զվեղ անպատճառ ստիպեն երբէք Ս. Աթուռն չի զատուելու, ինչպէս ՚կրսէ նամակը: Ո՞հ, ետքը ետքը, իբր ՚ի լրումն բարութեանց եւ շնորհաց, ա՞ն պիտի ըլլար մեր ընչից, կենաց եւ թափած աւրեան լիուլի փոխարինութիւնը, որ վերջապէս նոյն Ս. Աթուռը, հոգեւորապէս ալ զվեղ իսպառ զրկելով, մարդկութեան եւ փրկութեան անհաշտ եւ ոխերիմ թշնամի սատանային ձեռքը մատնելու, եւ զվեղ բոլորովին անմխիթար ցաւոց եւ կորստեան խոր անդունդը մղելու գլորելու սպառնալիքներն ընել ուղեր: Ի՞նչ անսահման բարութիւն, ո՞րպիսի գութ եւ խնամք հայրական արժանի հասարակաց հօր մը, զոր ցոյց կուտայ ՚ի շնորհս իւր « սիրեցեալ որդիք » անուանածներուն, եւ այսպէս անոնց բազմամեայ վիշտերը, իր երեսէն կրած հալածանքները, ունեցած մեծայոյս վստահութիւնը կը պսակէ եւ կը կնքէ: Սրբազան Տէր, Ձեր անունով եղած բացատրութեանց ամենէն խստագոյնը, ամենէն դժպատեհը, լսելեաց խայթիչ, սրտերու վիրաւորիչ, երկիւղածաց մտքերու խռովիչ, հաստատամտաց եւ տկարաց հաւասարապէս դայթակ-

ղեցուցիչ, եւ բոլոր ազգաց ազանց առջեւ ծաղու եւ արհամարհանաց եւ երգիծանութեանց նպատակ եւ առիթ եղած աս խօսքն՝ ավենէն աւելի մեր սրտերուն ծանր կուգայ, եւ չենք կրնար հաւատալ կամ երբէք համոզիլ, որ Ս. Գահանայտպետ մը է զայն գրող եւ զուրցողը: Բայց թէ, քա՛ւ լիցի որ ըլլայ, ենթադրենք թէ ըլլայ ալ, կը համարձակինք խորին յարգանօք մեծապէս սրտցաւութեամբ, հարցնելու Ձեր ներողամտութենէն, որ քահանայապետի մը սրբութիւնը ի՞նչ վերաբերութիւն, ո՞րպիսի յարաբերութիւն, եւ ի՞նչ աստիճանի վրատահուութիւն, կամ գաղտնի եւ ընտանեկան մտերմութիւն կրնայ երբէք ունենալ լուսոյ, սրբութեան, ճշմարտութեան եւ արդարութեան թշնամի խաւարասէր ոգւոց վրայ, միթէ՞ անոնք Ձեր ազդեցութեան անդիմադարձ հպատակ, եւ որպիսի եւ իցէ ակնարկութեանց հլու, յօժարափոյթ եւ պատրաստական արբանեակներն են, որ Ձեր հրամաններն անպատճառ եւ անդանդաղ կատարելու համար այսչափ անվրէպ վստահութիւն պատճառէ. « Ձի՞նչ հաղորդութիւն է արդարութեան ընդ անօրէնութեան, կամ զի՞նչ հաւասարութիւն է լուսոյ ընդ խաւարի, կամ զի՞նչ միաբանութիւն է ֆրիստոսի ընդ Բելիարայ, կամ զի՞նչ բաժին կայ հաւատացելոյն ընդ անհաւատին, կամ զի՞նչ նմանութիւն է տաճարի Աստուծոյ մեհենաց » Բ. Կ. Բ. Զ. 14: Իրաւամբ կը հարցնենք Ս. Պողոսի հետ: Աստուածային հոգւով լցեալ անձ մը, եւս առաւել

սրբազան քահանայապետ մը, ի՞նչպէս ասանկ օտարոտի, անսովոր եւ խիստ բացատրութիւն մը կրնայ ընել, որպէս զի պարզապէս փրկութեան համար ստեղծուած, Քրիստոսի անգլին արեամբ ազատուած, Հոգւոյն Սրբոյ եօթնապարգեւ շնորհօք կնքուած, եւ Մկրտութեան եւ Դրոշմի ահեղ խորհրդոց անջնջելի նշանաւր դրոշմուած հոգիները, անիննայ կերպով եւ առանց պատճառի սատանայի ձեռքը մատնուելէն եւ անոր հոգեկորոյս իշխանութեան աւանդելէն յետոյ, եւ այսպէս՝ Քրիստոսի Տեառն մերոյ յաշխարհ գալստեան, եւ մարդեղութեան պտնծալի եւ փրկաւէտ խորհրդեան արդիւնքը նանրացնելով փճացունելէն զինի, դարձեալ «զի ոգին ապրեսցի» սնտի յոյսը ունենալ։ Դատապարտութենէն զինի, ի՞նչ փրկութեան յոյս, ի՞նչ հաւանականութիւն եւ կարելիութիւն կրնայ երբէք տեղիք ունենալ, մենք չենք կրնար գիտնալ։ Սրբազան Տէր, ասանկ անիննայ կերպով, մեր հետ վարուելէն, եւ այսպիսի վտանգաւոր սպառնալեաց քայլն ալ մեզի դէմ առնելէն ետքը, այնուհետեւ ի՞նչ բարեյաջող ելից յոյս կրնաք ունենալ։ Քայց թող չի կարծուի որ, աս մասին մէջ գործածուած անտեղի բացատրութիւնը, եւ եւս անտեղագոյն՝ բռնուած կամ բռնուելիք ընթացքը Ս. Պօղոսի Առաքելոյ առ կորնթացիս գրած թըղթոյն իմաստովը եւ օրինակաւր կրնայ երբէք արդարանալ, եւ զմեզ համոզել, որ նոյն անձն ալ ճշդիւ անոր առաքելական շաւղաց կը հետեւի։

Յառաջ բերուած օրինակին, եւ մեր խնդրոյն, եւ ըստ հետեւորդի, գործոց մէջ, խիստ մեծ եւ ահագին տարբերութիւն կայ, այնչափ անբողբատ առաւելութեամբ, որ չիկայ ընդ բարձրութիւն երկնից հաստատութեան, եւ ընդ խորութիւն երկրի եւ դժոխոց. «վիհ մեծ է»։ Խօսք մը իրեն համեմատ՝ պատասխան կուղէ. գործք մ'ալ նոյն պէս իրեն բարութեան կամ չարութեան նայելով, վարձք կամ պատիժ յառաջ կը բերէ. յանցանք մը նիւթոյն համեմատութեամբ, ծանր կամ թեթեւ կը կշռուի, եւ ըստ այսմ ճիշդ փոխարինութիւն եւ նմանութիւն կը պահանջուի, իրաւանք կանոններուն առջեւ, եւ արդարութեան հաւանաբալչիտնժարին մէջ, ապա թէ ոչ, զուրկ յոյս հանդամանաց, ոչինչ, անզօր եւ անիրաւ լըլլայ, եւ ոչ ոք այն անիրաւ սպառնալեաց դատարանի ճայնէն կը դողայ կամ կը վախնայ։ Առանց հանգստանալու եւ յանցանքը ճշդիւ բացատրելու, որով կորնթացին սատանայի մատնուեցաւ ըսելով լուրթեամբ կանցնի կերթայ թղթոյն հեղինակը, յուսալով որ ընթերցողք եւ անմիտ ենթադրեալ ժողովուրդ մը հարեւանցի կարդալէն վեր ՚ի վերոյ մը անանկ հասկընայ եւ սոսկայ, որ Պօղոս առաքեալն ալ, գուցէ մեր ազգային դատին նման խնդրոյ մը պատճառաւ յիշեալ լով «կորնթացին» պատժեր է, եւ ըստ այնմ Պիոս Թ. ֆահանաւապետն ալ Առաքելական նմանութեամբ եւ իշխանութեամբ կ'սպառնայ զՀայոց ազգը իր գղերին հետ մէկտեղ «նզդ»

վիւժք եւ բանադրանօք պատուհասակած ընել, իր գրկէն թօթափել, եկեղեցւոյ միութենէն զատել, եւ իբրեւ փտտած անդամներ մարմնոյն հաղորդակցութենէն կտրել» եւ այլն :

Սրբազան Տէր, ներեցէք մեզի հարցնելու Ձեզի, կամ Ձեր անունով մեր հետ այսպէս խօսողին, որ կորնթացւոյն օրինակը, անոր ազգապիղծ ամբարշտութիւնը, որով արդէն ինքն զինքն մատներ էր սատանայի, ըստ այնմ «Որ առնէ զմեղս, ծառայ է մեղաց» անոր աս սոսկալի եւ զզուալի յանցանքը՝ Ձեր առջեւ նոյն ծանրութիւնն ունին, ինչ որ մեր ազգային խնդիրը, կամ այն սոսկալի պղծութիւնը եւ ահագին պատիժը ի՞նչ յարմարութիւն, ի՞նչ վերաբերութիւն եւ ո՞րպիսի նմանութիւն ունին մեր իրաւանց անմեղ դատին հետ, որով ուրիշ բան չի պահանջուիր, բայց եթէ անհակառակ յարգել մեր բազմադարեան նախնի իրաւունքները, սովորութիւնները, եւ Արեւելեան եկեղեցւոյ անդատին յառաքելոց ուսուցեալ, ՚ի Սրբոյ Հարց եւ Հայրապետաց գրաւորապէս աւանդեալ, եւ այնչափ վկայից արեամբ կնքեալ, եւ գործածութեամբ մինչեւ ցայսօր եկած հասած բարեկարգական կանոնները, թողու ժողովրդեան եւ դղերին ձեռքը մեր եպիսկոպոսաց ընտրութիւնը, ինչպէս նաեւ Պատրիարքին՝ անոնց ինքնօրէն եւ ազատ հաստատութիւնը, եւ ընդհանուր եկեղեցւոյ պատուոյ եւ իրաւանց նախագահութենէն ՚ի զատ, չընդխառնիլ ուրիշ այլ ամեն բաներու

մէջ, որ ցարդ Ձեզի չէին վերաբերէր, վերջապէս Արեւելից մէջ ալ պատրիարքական իշխանութիւն եւ անմիջական իրաւաբանութիւն չգործածել, եւ չպահանջել ոչ ինքնին եւ ոչ ՚ի ձեռն Առաքելական կոչած նուիրակներու, զի այս Ձեր պահանջողութիւնը եւ անոնց ալ երկուքը մէկ եւ յամենայնի միջամտութիւնը, ոչ յօգուտ է, մանաւանդ թէ ամեն բարեկարգութիւն եւ իշխանութիւն շփոթելէ եւ նանրացնելէ եւ ամեն բան Ձեր գողը յանօգուտս ամփոփելէ ՚ի զատ, ուրիշ ըստ Ստուծոյ բանի մը չի ծառայեր, եւ այս ամեն անանկ մնան, առանց որ եւ իցէ փոփոխութեան, ինչպէս որ էին գրեթէ ասկէց երեք տարի յառաջ, յարգեալ, պահեալ եւ անխափան գործածեալ, եւ զորս դուք ալ Ձեր պանծալի նախորդաց օրինակին համեմատ ճանչցած, պատուած եւ հաստատած էիք «վասն պատուական հնութեան նոցա» ըսելով, Ձեր «Առ Արեւելեայս» կոչուած Առաքելական նամակաւը, տուեալ յամի 1846 . ՚ի 6 յունուարի :

Յաւալի հարկ մը կ'ստիպէ զմեզ, Ձեր անունով գրուած թղթոյն ուրիշ քանի մը անտեղութեանցն ալ պատասխանը տալու : կըսէ նոյն թուղթը թէ «Ս. Աթոռը ո՞րչափ լնամքով, ո՞րչափ հողացողութեամբ ձեր ազգին օգտին, զարգացման, եւ պատուոյն փոյթ տանելով, զձեզ հերձուածողաց հալածանքներէն ազատելով, կրօնից ազատութիւն հայթայթելով, հերձուածող Պատրիարքներուն լուծին տակէն զձեզ հանելով, նախագահական Ա.

Թոռ մը հաստատեց 'ի է. Պօլիս, որն որ նախ եւ առաջ գաւառակից եկեղեցիներ իր ներքեւն ունեցաւ, եւ յետոյ կիլիկիոյ Պատրիարքութեան հետ միանալով Պատրիարքանիստ Աթոռոյ պատիւն առաւ, անանկ որ աչուընիդ ուր որ գարձնէք, հարկաւ պիտի տեսնաք որ վայելած առոյգ զօրութիւննիդ, ազատութիւննիդ, պայծառութիւննիդ գլխաւորաբար այս Ս. Աթոռոյս ձեր վրայ ունեցած սիրոյն եւ խնամոց շնորհապարտ պիտի գըտնուիք, եւ թէ ձեր շահն ալ կը պահանջէ եւ ոչ մէկ կերպով անկէ զատուիլ եւ այն»:

Արդ՝ ներեցէք մեզի հարցնելու, Սրբազան Տէր, որ ի՞նչ տեսակ խնամք, ո՞րպիսի հոգացողութիւն, եւ ի՞նչ կերպ փոյթ է եղեր այս յայտնաբարբառ քարոզուած, անուրանալի համարուած եւ ակներեւ մեր աչաց ամեն կողմ դառնալուն առջեւնիս հանդիպած մեծամեծ բարիքները եւ շնորհքները, եւս առաւել այն «զօրութիւն, ազատութիւն եւ պայծառութիւն» ըսուածը, որ մենք չենք գիտեր, եւ ոչ ալ կրնանք ըմբռնել, որ ըստ այնմ երախտադիտութեամբ շնորհակալ ըլլալու զմեզ պարտաւոր ճանաչեմք, եւ ապերախտ չի գանուինք: Արդեօք այն Բրօթականտա ըսուած դպրոցին ձեռնառուն աշակերտաց ընդհանրութենէն շարունակ քաջած վիշտ, հալածանք, խռովութիւն եւ կործանմունքներն են մեր «զօրութեան եւ պայծառութեան» հիմունք եւ չէնքերն եւ կարգերը, կամ թէ 'ի մասնաւորի, եւ այն ամեն բանի

ալ մէջ, մեր ընտրողական իրաւանց հակառակ ընտրեալ, դատարակեալ, հովանաւորեալ՝ եւ միշտ պաշտպանեալ գեր. Հասունի մը հնարից, անվայել ընթացից, եւ բազմապատիկ զրպարտութեանց եւ հալածանաց երեսէն ամբողջ երեսուն տարուան միջոցիս մէջ անընդհատ շարունակութեամբ կրած վիշտերնի՞ն է մեր վրայ ունեցած եւ համարձակ երեսնիս տուած հայրական սիրոյն եւ բազմահոգ խնամոց արդիւնք եւ պտուղները, որոնց յարգը ապերախտութեամբ չենք գիտցեր: Մի՞թէ լման երեսուն տարի, այսքան գրաւոր, բերանացի, անմիջապէս եւ միջնորդութեամբ անթիւ անհամար աղերսագրոց, եւս եւ ետքերս եւ դեռ հիմակ ալ 'ի ձեռն գեր. եպիսկոպոսաց, մեր ըրած բազմապատիկ թախանձանաց, բոլորովին անպատասխանի եւ անօգուտ մնալն է, Ձեր այն մեր վրայ հոգացողութեամբ ունեցած սէր եւ գթութիւնն, սր զմեզ անպատճառ շնորհակալութեան ստիպէ: Սրբազան Տէր, մեր ամեն տեսակ աղայանքն արհամարհուեցան, ամբողջ ազգ մը՝ իր ներկայ վայելից եւ ապագայ ակնկալեալ բարութեանց լրութեամբը, սոսկ շողքորթութիւն ընող անձի մը, զոհ եղաւ, եւ ոչ իսկ Ձեզի Պաշտօնակից եւ եղբայրակից եղող եպիսկոպոսունքն անգամ, իրենց ըրած խնդրանաց համեմատ, արժանի համարուեցան Ձեր առջեւն ընդունուելու, անոնց ուշադիր ունկնդրութիւն մը չտրուեցաւ, դադար կերպով գէթ չհարցուեցաւ, ոչ քննուեցան եւ ոչ իմացուե-

ցան այսչափ չփոթութեանց հիմնական պատճառները, չընտուեցան այն խոր վէրքերը, չտեսնուեցան մեր հոգւոց եւ մարմնոց կեղեքիչ անողորմ ձեռքերը, որպէս զի ըստ այնմ դարման մը մատուցուէր եւ պզտիկ ջանք մը ըլլար նոյն Ձեր «սիրեցեալ որդի» անուանածներուն վշտաց, անոնց աչաց եւ սրտերուն մէջ խորաթափանց եղած այն մեծ եւ խոցոտիչ փուշը հանելու, որ Ձեր Բրօքա կանտայի պարտէզին մէջ ծլեր ծաղկեր, աճեր եւ նորէն խնամքով 'ի մեզ փոխադրեր էր, 'ի լրումն աղետից մերոց: Ի դարման այսր ամենայնի, «արհամարհոտ լուծեամբ մը» եղաւ Ձեր կողմանէ գործադրուած «գատապարտութիւնը» որուն յաջորդեց ետքը խիստ անվայել յանդիմանութեամբ, «մեր ամեն բողոքոց ոչինչ ըլլալուն» յայտարարութիւնը, իսկ այս անգամուան նզովից եւ բանադրանաց որոտակայն սպառնալիքը գլխովին պսակեց ամեն բան: Ահա բոլոր աս երեք դժպատեհ կէտերն չեղա՞ն բոլոր ձեր սիրոյն բովանդակութիւնը, եւ մեր ալ Ձեզմէ ակնկալութեամբ սպասած բոլոր յուսոյն լրումն եւ հաւաստիքը:

Ի՞նչ հարկ կար, այն նախագահական ըսած Աթոռն հաստատելու 'ի լրումն մեր դժբաղդութեան, եւ 'ի կորուստ մեր հնաւանդ իրաւանց, միթէ անգին Կիլիկիոյ Պատրիարքական եկեղեցին բաւակա՞ն չէր 'ի լրումն պիտոյից մերոց, միթէ այն Աթոռն եւս «հերձուածող» անուանածներու գլուծին տա՞կ ընկճած էր, որ անկէց ազատ ուրիշ

աթոռ կանգնելու, բայց զաղգը կործանելու, ստիպեցաք: Ի՞նչ պատճառաւ յիշեալ բարեյիշատակ Պատրիարքաց ըրած բաղմապատիկ, իրաւացի եւ դրաւոր բողոքներն, եւ 'ի սկզբանէ իր հաստատութեան, բնականաբար ընդհանուր ազգին վրայ ունեցած իրաւունք եւ իրաւասութիւննին, արհամարհուեցան, անձուկ սահմաններու մէջ ամփոփեցան, անոնց վայելած առոյգ եւ ճշմարիտ ազատութեան իրաւանց եւ արտօնութեանցմէ զրկուեցանք, ինչո՞ւ զայն հեղձուցանել եւս ուղեցիք, նոր նոր հակազգային գաւառակից Աթոռներ հաստատելով, ուղղակի Ձեր պատրիարքական իրաւաբանութեան ներքեւ: Թէպէտեւ առ երեսս այն «գաւառակից եպիսկոպոսաց աթոռները» նախագահութեան հպատակ կ'անուանուին, բայց արդեամբք ուրիշ մը էր անոնց հեղինակը, եւ հաստատութիւն տուողը, նախագահութիւնը պատրուակ եւ վարագոյր մը էր ամեն բան 'ի լատինս գրաւելու եւ Արեւելից ալ մէջ Արեւմտեան պատրիարքական իշխանութիւնը տարածելու, առանց յայտնի շահնէն յարուցանելու: Ուստի երբեքմն գաղտնի եւ լուկեայն, եւ երբեքմն յայտնի եւ բացայայտ, բայց միշտ պախարակելի կողմնակցութեամբ մը շարունակ այն յօգուտ մեր հաստատեալ ըսած նախագահական Աթոռը՝ կը զօրանար 'ի վնաս եւ 'ի կործանումն անգին ազատ մնացող Պատրիարքութեան Կիլիկիոյ, անանկ սր նոյն Աթոռն ալ չի կրնալով դիմանալ մերթ գաղտնի եւ մերթ յայտնի, եւ վերջապէս

բունի յարձակման մը եւ հռովմէական քաջածանօթ հնարից դէմ, իր վերջին Պատրիարքին ոգեւայառ շնչոյն եւ դառն մահուան հետ, ցայնժամ՝ ողջ եւ առողջ մնացեալ իրաւանց եւ արտօնութեանց կենսական ոգւովը զոհ կըլլար այն 'ի նորոյ հաստատուած նախագահական Աթոռին, որուն հաստատութեան համար մեզմէ շնորհակալութիւն ալ կը պահանջուի, եւ չի շատնալով, առ ամեն դժբաղդութեանց պատասխանատուութիւնը մեր վրայ կը բեռնաւորէք, իբրեւ թէ մենք Ձեզմէ խնդրած ըլլանք թախանձանօք նոյն Աթոռին կործանումը, որպէս զի նախագահական ըսուած Աթոռը, անոր մերկ կողպուտ մնացեալ լոկ պատրիարքական պատուոյ անունովն, իբրեւ չոր զգեստով մը, առանց հոգւոյ եւ մարմնոյ ոյժն ունենալու, հանդերձաւորի, իր ոսկեղօծեալ կերպարանքովը աչքերը պատրելու համար: Թէպէտեւ մեր աչքերը երբեմն ընդ աշխարհ ամենայն յածող Հռովմէական արծուեաց կորովաբիր եւ հեռատես սրութիւնը չունենան, սակայն այնչափ ալ տկար եւ կոյր չեն, որ չը կրնան նշմարել, թէ այն «պատիւ» ըսուածն ո՞րչափ ապարդիւն եւ սոսկ անուանական է, իրականութիւն եւ ճիշդ պատրիարքական յատկութիւն եւ իրաւաբանութիւն չունի, ըստ սրբոց կանոնաց եւ ըստ օրինակի հարց: Վասն որոյ մեր աչքերը չեն զօշոտիր եւ շլանար անոր «Պատրիարքանիստ» անուանեալ փայլմանէն, եւ ոչ ալ կը խաբուին այն հակասական բացատրութենէն, որով «նախագահութիւնը կը

ջնջենք եւ տեղը կիլիկիոյ Աթոռն կը հաստատենք» ըսիք երբեմն Ձեր հռչակաւոր «'ի դառնալն» Ռէվերսուրուս կոնդակին մէջ, բայց հիմակ խօսքը փոխելով այլ ընդ այլոյ բացատրութիւն ընել կուտան յայտնապէս Ձեզի, որով կիմացնէք ան արդէն մեզի ծանօթ ճշմարտութիւնը, թէ կիլիկիոյ Աթոռն է ջնջուածը հանդերձ իր իրաւամբք եւ արտօնութեամբք, եւ ան «նախ եւ առաջ ներքեւը գաւառակից եկեղեցիներ ունեցող» ըսուած նախագահական Աթոռն է հաստատուածը՝ փոխանակ անոր: Աս մասին նկատմամբ 'ի նորոյ եղած բացատրութիւնը, մեր աս ըրած տեսութիւնը աներկբայ կերպով կը ճշմարտէ: Եւ որուն համար՝ Սրբազան Տէր, զԳեր. Հասունը 'ի Պատրիարք կիլիկիոյ ընտրել տալու, եւ անոր ձեռքով աւելի դիւրութեամբ եւ անդիմադարձ կերպով, արդէն պատրաստուած եղանակին համեմատ, մեր հնաւանդ իրաւունքները գրաւելու մասին, հնարք մնաց որ չի գործածուի, ուղղակի եւ անուղղակի միջոցներուն ո՞ր մէկը ձեռք չառնուեցաւ, նախընթաց անիրաւութիւններ, կեղծ խոստմունքներ, սպառնալիք, եւ ինքնահրաւէր փառասիրութեամբ զանձն ընծայեցուցանել, խաբէութեամբ եւ կերպ կերպ հնարիւք ստորագրութիւններ ժողովել յեպիսկոպոսոց, երբ իրաւանց տէր եւ Աթոռոյն ժառանգը կենդանի էր, անոր մահուանէն եօթը տարի առաջ, 'ի պարապիլ Աթոռոյ ուրիշ Պատրիարք չընտրուելու համար Ձեր անօրինակ արգելքին անօրինու-

Թիւնը, եւ դեռ շունչը նոր աւանդած ժամանակ, անդինն Արեւելեայց թշնամի Գ. Յովսէփի վալերկայի տարօրինակ միջամտութիւնը, ընտրութեան խափանումը, ըստ օրինի ընտրեալ Պատրիարքական փոխանորդին յանիրաւի եւ բռնի փոփոխութիւնը, անոր անդ Բորբախանտայի աշակերտի մը դրուիլը, ոմանց 'ի կրաւորական, եւ ոմանց թէ 'ի կրաւորական եւ թէ 'ի ներդործական ձայնէ զրկուելին, երկուց ընտրող ձայնատեարց ներկայութեան պակասութիւնը, իբր զուգընթաց բռնութիւններ են թաղբերով, եւ հետեւորդին մէջ պակասութիւն վախճանի եւ նպատակի, իրաւանց եւ արտօնութեանց էական խնդրոյն անտեսութեամբ չպահուիլը, ըստ արարողութեան ազգիս դեռ 'ի կաթողիկոս չձեռնադրուած, եւ դեռ ըստ օրինի աւանդապահ անգամ չեղած, լոկ Ձեր մէկ բայձանաց, բոլոր մեր իրաւունքները առանց մեր հաճութեան եւ հաւանութեան, մէկէն ըստ քմաց զոհելը եւ յանձնելը, աս ամեն օրինաւորութենէ եւ վաւերականութենէ զուրկ եղող հանգամանքները չե՞ն այն էական պտկասութիւնները, որոնցմով սկսաւ, յառաջացաւ եւ աւարտեցաւ այն «օրինաւոր Պատրիարք» անուանեալ անձին ընտրութիւնը, իշխանութիւնը եւ հաստատութիւնը, յորոյ անուն կուղէք, կամ որ առաւել ճշմարիտն է, ինքն Պատրիարք համարեալը կուզէ եւ կը պահանջէ որ հնազանդինք, եւ այսպիսի խախտու եւ անհիմն տարերաց վրայ հիմնեալ ապօրինաւոր իշխանութեան

մը կեղծ կերպարանքին անպատճառ հպատակինք: Աս խանճրապատ տղայոց առջեւ անգամ ապօրինաւորութիւնը անժխտելի եղած անդոյ իշխանութիւնը, երբ 'ի սկզբանէ անտի չընդունեցինք եւ յարգելու զմեզ պարտաւոր չի համարեցանք, ի՞նչ, միթէ մենք զմեզ բոլորովին եւ ամենայն եկեղեցական օրինաւոր իշխանութեանց ալ նկատմամբ «անկախ» անուանել համարեցանք, մանաւանդ Ձեր ըստ կանոնաց իշխանութենէն ալ, քա՛ւ լիցի: Այն «անկախ» բառը որ մեր երեսը կը զարնէք, երբէք մեր պաշտօնական յայտարարութեանց մէջ հնչած բառ չէ, բայց կերեւի թէ, լրագրաց մէջ մասնաւորաց ոմանց հրատարակած գրուածոց համար, ազգիս ընդհանրութիւնը կուղէք պատասխանատու համարիլ: Ձեր սրբութեան այս բացատրութենէն անանկ կերեւի, որ մայրաքաղաքիս մէջ տպուած հայերէն եւ տաճկերէն լեզուաւ լրագրաց ալ ակնարկութիւն ընելու զիջեր եւ անոնց վրայ ալ քննութիւններ ընելու բարեհաճեր էք: Եթէ այդպէս է, կաղաչենք խոնարհութեամբ, որ նոյն լրագրաց իմաստը Ձեզ հտորդողներունմէ պահանջէք եւ մտադրութեամբ աչքէ անցունէք ուրիշ ամեն յօդուածները, եւ 'ի մասնաւորի, այն երկուքը մէկ յեղյեղուած եւ իբր 'ի խարխիս յուսոյ վրայ տահութեան կոթնուած «արածեա՛լ զգառինս եւ զոչխարս» վկայութեան բնական եւ ճիշդ իմաստն, որ այն հոչակեալ երից հարցմանց պատճառը, Պետրոս Առաքելոյն երից ուրացութեանց բժշկու-

Թիւնը կը համարինք, ինչպէս որ, մինչեւ հիմակ
Հայաստանեայց եկեղեցին հրապարակաւ կ'երգէ,
եւ զոր հոս բերելու առ համառօտութեան, զանց
կ'ընենք:

Սրբազան Տէր, աս ամեն բաներէն ետքը,
տակաւին կը ջանաք զմեզ համոզելու, որ «Գուք
երբէք միտք եւ կամք չունիք Սրբեւելեան եկեղեց-
ւոյ հին ծիսերը փոխելու, եւ թէ աս մասին Ձեզի
հակառակ դիտաւորութիւն ընծայելը, չարամտաց
խորանմանկութեան մէկ գործքն է. կ'ըսէք, որ-
պէս զի անով պարզամիտները գրգռին Ս. Աթո-
ռին դէմ»: Թէպէտեւ, այսպիսի տհաճոյ զրպար-
տութեան մը, հիմնովին առջեւն առնելու ամե-
նադիւրին եղանակը Ձեր ձեռքն է, որով կրնաք
զգուշանալ հակառակ գործքերէ եւ երկուքը մէկ
մանուածոյ խօսից շրջաններ գործածելէ, եւ այս-
պէս պատճառ չի տալ նոյն դանգատանաց, սակայն
կը հարցնենք, ինչո՞ւ, բաց յայլոց բազմաց, աչքեր-
նուս ներքեւ Չմիւռնիոյ աղգակիցներնիս լատինա-
ցան, եւ Ձեր ուղղակի իշխանութեան տակն ընկան,
եւ ինչո՞ւ հիմակ եւս, այսչափ խօսքերէ եւ կռիւ-
ներէ ետքը, խօսքերնիդ լոկ ծիսից վրայ ամփո-
փել կուղէք, որ ըստ ինքեան մեռեալ մարմին մը
է, բուն իրաւանց կենսական խնդիրը լռութեամբ
անցնելով, թէ Ձեր եւ թէ Ձեր բարեյիշատակ նա-
խորդաց մինչեւ հիմակ բանեցուցած լեզուն եւ
տուած երաշխաւորութիւնները, զոր եթէ ճշգիւ
հոս բերել ուզենք, ամբողջ հատոր մը կ'ըլլայ, ա-

սանկ չէր, միշտ իրաւանց մասը եւ բարեկարգա-
կանը 'ի բաց առեալ էր, դուք՝ որ հիմակ երկուքն
ալ կը մերժէք, ո՞վ կրնայ զմեզ տպահովցնել նաեւ
ծիսից անփոփոխ մնալուն համար, մանաւանդ այն-
պիսի բացարձակ եւ տիրապետականի վերածեալ
գերագահութեան մը առջին, որ հակառակ Սրբոց
Հարց եկեղեցւոյ ընծայած սահմանադրական կա-
ռավարութեան, ուղածը կ'ընդունի, չուղածը կը
մերժէ, մանաւանդ թէ երբեմն հաւնած, ընդու-
նած եւ հաստատածն ալ, այսօր կը հերքէ, կը
մերժէ եւ կը լուծանէ, եւ ինքնին ըստ հաճոյից,
տիեզերական ժողովոց կանոններն անգամ կը փո-
փոխէ, կը տնօրինէ եւ կեղծանէ, առանց երբէք
փաստ, պատճառ, իրաւունք եւ բողոք մտիկ ը-
նելու: Եթէ մեր ծիսից այլակերպութեան եւ զա-
նազանութեան աղբիւրը, սկզբունքը եւ հեղինա-
կութիւնը ընդունելի է, նոյն սուրբ, ազատ եւ
նախնական աղբիւրէն հաւասարապէս ծագեալ
բարեկարգական տորբերութիւնք եւ իրաւունք-
ներն ալ անպատճառ ընդունել հարկ կ'ըլլայ, ապա
թէ ոչ հակառական է, մէկն՝ իբրեւ սուրբ եւ օրի-
նաւոր դատել, եւ մէկանն՝ իբրեւ պիղծ եւ ապօ-
րինաւոր մերժել, մէկն՝ իբրեւ առաքելական, ուղ-
ղափառական եւ Սրբոց Հարց դրութիւն ձայնել,
եւ նոյն այն Աստուածարեալ հարցմէ հատաստուած
եւ առանց Ձեր միջամտութեան անխափան գոր-
ծագրուած, եւ Ձեզմէ ալ մինչեւ յայսօր ճանչը-
ւած եւ յարգուած օրէնք, եւ սովորութիւնները՝

խոտել, եւ իբրեւ հերետիկոսական եւ վտանգաւոր հերքել, եւ կամ թէ Ձեր նախագահութեան վնասակար դատելով, բոլորովին մերժել: Եթէ մինչեւ երեք տարի յառաջ, մեր առանձին բարեկարգական սովորութիւնները՝ կրցած էին Ձեր նախագահութեան հետ միաբանիլ, առանց երբէք անոր եղծիչ եւ վնասակար ըլլալու, ի՞նչ գաղտնի եւ անհասանելի պատճառ կայ, միայն այսուհետեւ չը կրնալու երբէք անոր հետ որ եւ իցէ եղանակաւ զուգընթաց ըլլալու: Եթէ մինչեւ ցարդ, որդիք լուսոյ. եւ տուրնջեան, եւ եկեղեցւոյ առողջ անդամք կրցանք ըլլալ հանդերձ մեր իրաւանց եւ օրինաց պահպանութեամբ եւ գործածութեամբը, ինչո՞ւ համար Սրբազան Տէր, ինչո՞ւ համար, միայն ասկէց ետքը չի պիտի կրնանք ըլլալ: Մանաւանդ թէ, ի՞նչ ծանր պատճառ կայ, այսպիսի անմեղ իրաց համար, իբրեւ «ազգապիղծ Կորնթացի մը զմեզ համարելով, սատանային ձեռքը մատնելու, Ձեր գրկէն թօթափելու, եւ իբրեւ փոտեալ անդամք՝ եկեղեցւոյ հաղորդակցութենէն զատելու կտրելու, սպառնալիքներ ընել: Եթէ դուք ՚ի մեզ չէք ուզեր խնայել, խնայեցէք գէթ նոյն դրութիւնը հաստատող եւ գործածող Սրբոց Հարց եւ Հայրապետաց Սրբւելեաց, խնայեցէք դուք Ձեր անձին, եւ բարեյիշատակ նախորդացդ, եւ մանաւանդ այն անմահ յիշատակաց արժանի ամենիմաստ Բենետիկտոս Ժ.Գ. Գահանայապետին պատուոյն արժանահաւատութեան եւ հեղինակութեան,

զորս մեր հետ միանգամայն անխտիր նշովիւք դատապարտելու պիտի ստիպուիք: Բայց կրտէք թէ դուք այսպիսի խստութեան մը ձեռք զարնելու ստիպուեր էք միայն ասոր համար, որ, իբր թէ, մենք ինքնակամ բաժնուեր ենք եղեր գլխոյն հաղորդակցութենէն. ո՛չ, ո՛չ, Սրբազան Տէր, աս բանս՝ երկնից եւ երկրի անգամ անհանդուրժելի ստութիւն եւ զրպարտութիւն մը է, մենք՝ ինչպէս ցարդ շատ անգամ, անանկ ալ հիմակ, ՚ի լուր եւ առաջի ամենայն աշխարհի, առաջի երկնի եւ երկրի, եւ յանդիման սրտագիտին Յստուծոյ, հանդարտ մտքով, անարատ խղճիւ, եւ անկեղծ սրտիւ, կը խոստովանինք, որ ոչ կամաւ եւ ոչ ալ կականայ կուղենք երբէք բաժնուիլ Ձեզմէ, Ձեր հաւատոյ մասանց եւ բարի վարուց վարդապետութեան միութենէն, դաւանութեան ուղղութենէն, յաւիտեանական փրկութեան անհրաժեշտ կարեւոր եղած ճանապարհէն: Յանկալի է մեզի միշտ վերապատուեալ ըլլալ եւ ձայնակից այն Ս. Պետրոսի Աթոռին, որով մեր նախնիք վերապատուեցան, բայց անարգաբար զրկուիլ, յիմարաբար կողոպտուիլ, եւ ստրկաբար ծառայութեամբ նախատուիլ յանձն չի կրնար առնուլ հայկական վսեմ ոգին հռովմէականութեան այն օտար ոգիէն, որ զՍտուծոյսն մէկ դիձգելով, միայն մարդկօրէն մտածութեամբ մը յանուն կրօնից եւ Ս. Պետրոսի կուզէ մեր հնաւանդ իրաւունքներն յինքն ամիլովիլ, եւ ՚ի մէջ բառնալ: Ահա աս է, եւ միայն աս է մեր այսչափ լուզ

ուած խնդրոյն բուն հողին, աս է մեր դատն, ուրիշ ամեն մեզի համար ըսուած, լուած եւ գրուածներն՝ հեռու են 'ի ճշմարտութենէ եւ անհամաձայն բուն եղելութեան իրաց: Չմեզ Ձեզի հետ բունի կապող ոչ հարկ մը կայ, ոչ մասնաւոր կամ ընդհանսւր շահ մը, եւ ոչ երեսպայտութեամբ շողքորթութիւն ընելու պարտաւորութիւն ունինք: Ան սիրոյ եւ միութեան կապերը՝ որ ընդ մեզ եւ ընդ Ս. Աթոռդ Պետրոսի, շատ հին են, եւ 'ի սուրբ նախնեաց անտի մերոց աւանդեալ, մենք աս գեղեցիկ կապերը ոչ խզել կուզենք, եւ ոչ զանոնք եւ եւս պնդելով, ծառայական երկիւղով եւ անարգութեամբ արատաւորել, եւ զՁեզ եւ զմեզ միանգամայն անպատուել: Մենք ամեն ժամանակ հրապարակաւ չդադրեցանք երգելէ «որ գերագոյն ընտրելոց առաքելոցն դասուց անուանեցեր լինել զերանելին զՊետրոս, գլուխ Ս. Հաւատոյ, հիմն եկեղեցւոյ»: Մենք Ձեզի համար հանապազօրեայ մաղթանքնիս կը շարունակենք Սուրբ Պատարագաց մէջ, խնդրելով յԱստուծոյ՝ որ երկայն օրերու հետ միանգամայն ուղիղ եւ անսայթաք վարդապետութեան շնորհքը Ձեզի պարգեւէ, այն՝ «յորմէ ի շննեն տուրք բարիք, եւ ամենայն պարգեւք կատարեալք»: Եթէ դուք զմեզ անիծանէք, մենք օրհնելու պարտական կը ճանչնանք զմեզ մեր տիրոջ հրամանին համեմատ, եթէ սատանային յանձնել ուզէք, մենք թէ զմեզ եւ թէ զՁեզ Աստուծոյ կը յանձնենք «որով ամենայն ինչ, եւ ա-

ռանց որոյ ոչինչ» : Բայց եթէ Ձեր սրբութիւնն հանդերձ այսու ամենայնիւ գոհ չըլլալով, մեզմէ նոր նոր պահանջմունքներ ընելու ելլայ, եւ նոր նոր ծանրակիր բեռներ դնել ուղէ մեր ուսոց վրայ մեր տկարութենէն շատ վեր, եւ աս տարապայման ծանրութիւններն չկրնալ վերցնելուս համար. անխնայ մեր եւ մեր որդւոց եւ ընտանեաց գլխուն թափէ նզովից եւ բանադրանաց կայծակներ, անոր համար ալ ուրիշ ըսելիք չի մնար մեզի, եթէ ոչ համբերատար լուութեամբ, բայց միշտ հայկական անսասան յարատեւութեամբ, տանել ամենայնի, եւ թողուլ որ ինքն Տէր Աստուած, սրտագետ ամենայնի, պաշտպան իրաւանց եւ արդարութեան, եւ վրէժխնդիր անմեղութեան. «Դաա արասցէ ընդ մեզ եւ ընդ այնոսիկ որք գործեն զանիրաւութիւն» :

Սրբազան Տէր, մեր աս խոնարհ յայտարարութեան վերջ տալէն յառաջ, անպատշաճ չենք համարիր քանի մը խօսք ալ զուրցել Ձեր այն զմեզ փոեալ անդամ համարելով, կտրելու որոշելու ըսպառնալեաց վրայ: Ուստի կը հարցնենք Ձեր սրբութեան, որ այդ անդամհատութեան դժուարին եւ ցաւալի փորձը արդեօք Ձեր նիւթական անձին տնդամոց վրայ փորձեր էք քանի մը անգամ, որ ֆրիստոսի խորհրդական մարմնոյն անդամոց վրայ, որ մենք ենք անարժանութեամբ, փորձելու կ'ըսպառնաք: Եթէ մենք ֆրիստոսի անդամք եմք, եւ կամակար կամ ակամայ եւս չենք ուզեր

գլխոյն միութենէն զատուիլ, դուք ինչպէս կու-
 զէք զմեզ բռնի զատել եւ դատապարտել, եւ եթէ
 հաճիք ընելու, գիտնաք, որ «եթէ վշտանայ մի
 անդամն, վշտանան ամենայն անդամքն ընդ նմա» :
 Եւ այսօր զմեզ, վաղը զայլ անդամն կտրելով զա-
 տելով, ո՛ւր կը մնայ այն ատեն գլխոյն ոյժը, կեն-
 դանութիւնը, փառքը պսակը եւ պարծանքը, որ
 անդամոց գեղեցիկ եւ որոշ որոշ յատկութեանց
 վրայ կայացած է, ո՛չ ապաքէն զլուխն կը տկարա-
 նայ եւ կը նուազի, գլուխը կըսեմք, որ եւս անարդա-
 գոյն անդամոց ալ կարօտութիւն ունի, եւ անոնց
 ամբողջ լրութեամբ կը կազմուի : Եթէ զմեզ ոտք ալ
 ենթադրած ըլլաք եկեղեցւոյ տեսանելի մարմնոյն
 մէջ, որուն դուք էք երեւելի գլուխ, պէտք է ակ-
 նածութեամբ եւ բնական գթով վարուիք, վասն զի
 գլխոյն կանգուն եւ հաստատ մնալուն համար անհը-
 րաժեշտ պէտք է ոտից կազմութիւնը, միութիւնը
 եւ հաղորդակցութիւնը : Եթէ անկեղծ կերպով կը
 փափագիք զմեզ գրկախառնութեամբ եւ ողջունե-
 լու, ինչպէս կըսէք, պէտք է խնամք տանիք
 որ մենք մեր նախնի իրաւանց եւ արտօնութեանց
 ուժով կարող ըլլանք մեր արդեան վիճակի գետնամած
 կործանմանէն յոտս կանգնիլ, եւ Ձեր գըրկախառն
 ողջոյնը ընդ գրկելու ընդունակ ըլլալ, որ աս գետ-
 նատարոժ սասանեալ եւ կործանեալ վիճակին մէջ,
 ինչպէս բնականապէս, նմանապէս բարոյականին մէջ
 ալ անկարելի եւ ծաղրելի է : Սրբազան Տէր, եթէ
 դուք աստուածեղեն բնութեան մ'ալ վիճակակից

ըլլայիք, եւ մենք հողեղէն մարդկեղ ինութեան,
 ինչպէս ետքինս մեղի համար կը խոստովանինք
 խոնարհութեամբ, մեր եւ Ձեր բնութեանց մէջ
 պէտք է որ անբաժանելի, բայց միշտ անխառն եւ
 անշփոթ միութիւն մը ըլլայ, երկուց միաւորեալ
 բնութեանց որոշ յատկութիւնքը, այսինքն լատի-
 նականինը եւ հայկականինը անխառն պահուին
 ունենալով միշտ 'ի հարկաւորս ճիշդ միութիւն,
 եւ յազգայինս միշտ ազատութիւն, բայց յամենայ-
 նի սէր «որ է զօդ կատարման» եւ «լրումն օրի-
 նաց» աստ եւ 'ի հանդերձեալն : Աս սիրոյ անհրա-
 ժեշտ պատուիրանը եթէ բանիւ եւ գործով եւ
 նամակաւ քարոզել բարեհաճէիք, փոխա-
 նակ անկէց գործով եւ բանիւ օտարացեալ, բայց
 տարապարտ տեղը այնչափ գովաբանեալ եւ հա-
 րազատ որդի համարեալ սակաւաբոց խմբին, զորս 'ի
 յանհիմն լրոց վտանգներու եւ երկեղջերու մէջ պա-
 շարեալ կենթադրէք զպարտաւելի արդիւնաւոր եւ
 պտղաբեր կ'ըլլար, եւ կը կարճել գուցէ անոնց իսկա-
 պէս յանդգնութիւնը : Եւ անոնք բերանը, որոնք
 'ի Ձեզ վստահացեալ, եւ յանուն Ձեր զօրացեալ
 եւ պաշտպանեալ, Աստուծոյ պաշտօն մատուցանել
 կը համարին իրենց եղբայրները մատնելով, զըր-
 պարտելով, վատահամբաւելով եւ հալածելով. եւ
 այլ ուրիշ վատ եւ անարդ եւ անիրաւ գործքերով :
 Իսկ այն Գեր. Եղբայր եւ Առաքելական նուի-
 րակ կոչուած Մօնսինեօր Յովսէփ Բլուիմին քարո-
 զեալ խոհեմութեան, քաղցրութեան եւ իշխանու-

Թեան գալով, պարտք կը համարինք Ձեր սրբութեան իմացնել, որ աս Ձեր մի ըստ միոջէ համրած եւ յանձն նոյն նուիրակին ըմբռնած եւ անոր տըւած անհիմն տեղեկութեանց վրայ հիմնեալ են թագրութիւնը՝ ոչ երբէք այնպէս է, անոր վրայ ան գեղեցիկ յատկութեանց եւ ոչ մէկին հետքը կրցանք փորձիւ նշմարել. անիկայ ծագիւ մատին անգամ չկրցաւ կամ չուզեց շօշափել մեր ազգին մարմնոյն մէջ 'ի հնուց հետէ խորարմատ ճարակեալ վէրքը, որպէս զի կրնար ըստ իմիք կամ ըստ բոլորին դարման կամ սպեղանի մը ընծայել, մանաւանդ թէ իբր արդէն առած հրահանգաց համեմատ, առանց երբէք փոքրիկ քննութիւն մը ընելու, առանց փաստից, եւ իրաւանց ձայներու ալկանջ կախելու, առանց ան կախակայութեամբ պատժել ուղած Յ. Բահանայից շատերուն եւ ոչ իսկ երեսը տեսնալու, կամ իրենց բան մը հարցնելու, եւ գուցէ յառաջ բերելիք օրինաւոր ջատագովութիւննին լսելու վարուեցաւ, եւ մանաւանդ, երբ անոնց ընդհանուրին նկատմամբ եւ ոչ իսկ Առաքելական այցելութիւն ընդունելու հրաման կամ առաջարկութիւն կար, եւ հետեւապէս չէր կրնար ըսուիլ, որ անոնք նոյնը մերժեցին, եւ աս կողմանէ զիրենք յանցաւոր սեպելով պատժելու է. ըստ որում ոմանք Մխիթարեան էին, ոմանք Չմմառու միաբանութենէն, եւ ոմանք աշխարհիկ քահանայ, եւ հազիւ երրորդ մասը Անտոնեան էր, եւ ասոնցմէ իրեն ներկայացողները սոսկ իրենց անձին հա-

մար կրնային պատասխանատու ըլլալ, այլոց փոխանորդը չէին, ուստի ի՞նչպէս ամենեցունց նկատմամբ կարելի էր յառաջանալ 'ի գործ, եւ այսպիսի անխոհեմ գահավէժ եւ յախուռն ընթացիւքը եւս քան զեւս զայրացունել ան հնացեալ վէրքերը, որ աւելի արդար փափուկ եւ գթած ձեռքի մը կը կարօտէր:

Ահա, Սրբազան Տէր, ասոնք են Ձեր որդւոց խոնարհ աղաչանքը, ասոնցմէ կը բաղկանայ աս մեր համառօտ պատասխանագիրը, զոր Ձեր սրբութեան ոտից ներքեւ դնելով,

կը մնամք խորին յարգանօք:

Սրբութեան Չերում.

ի 15 Յունիսի, 1870.



«Ազգային գրադարան»



NL0243324

